



## ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Փ ԱՐԻՋԻ Հայկական մութեան կանոնա-  
գիրքը ընթերցած պահուն՝ շատերը թերևս այն  
թերահաւատութիւնն ունեցան, ինչ որ կը զգա-  
ցուի նորածին թերթի մը խոստումներուն հան-  
դէպ: Բարեբաղդարար այս անգամ գործունէու-  
թեան սկսած է ան, և արդէն ընծայած թերթ մը՝  
«Նոր հանդէս» անունով: — Նախիջեւանը՝ առաջին օրի-  
նակը կու՛ տայ կովկասի երկրորդական քաղաքներուն՝ կար-  
ծիքներու կեդրոն, թերթ մ'ունենալու. «Նոր կեանք» ը կը զբաղի  
օրուան հրատապ հարցերով, և զրականութեամբ: Բաց ի հրապարակա-  
խօսական, եղբրերգական քերթուածներէ՛ կը ներկայացնէ նաև երգիծանքներ ժողովրդ-

դական բարբառով: « Նոր կեանք » սահմանուած է ազնուացնող ու սրբագրիչ դեր մ'ունենալու իր միջավայրին համար, եթէ մանաւանդ գիտութեան հաղորդիչն եւ ըլլալու պարտականութիւնն ստանձնէ: Յիշենք Հայ արձագոնեց, Ֆրանս. և հայ լեզուներով թերթի ծնունդը՝ ի Գաղղիա, Շիրակի յարութիւնն՝ յԵգիպտոս:

Հայր ծանօթացնել կը ճգնի, — զհնողութեան հաճոյքին համար և անսպաս եռանդով, — Արշակ Չօպանեան. իր նոր հատորը, — « Les Trouvères arméniens », Թարգմանութիւն մ'է հայ աշուղներու. այդ երգերը, սրտերու խորը թափանցող, աւելին պիտի ընեն քան ինչ որ բազմաթիւ թերթեր. մեծ պաշտօն մ'ունին. ապացուցանել Եւրոպայի՝ թէ Հայը, իր թշուառութենէն զատ, ուրիշ պատճառներ ունի համակրանքի:

\*

Ամսաթերթ մը պիտի չհասնի կովկասի թերթերուն ամբողջութիւնը արձանագրելու. միշտ նորեր պիտի ըլլան ծնած, ու հինքի՝ գոյութենէ զաղբած: Գրականութիւնը, հոն, կեանքին նման, որուն արձագանգն է՝ փոթորկալից է. կոխներ կը պատմեն. կոխներ կը մղեն:

Մշակ, կոյճ, Ալիք, կը պատերազմէին ժողովրդեան տիրապետութիւնը ձեռք բերելու համար: Ալիքը, Ա. Ահարոնեանէն խմբագրուած, և ձայն՝ զինուած կուսակցութեան մը, ամենէն հզօրն էր անշուշտ. թշնամի թերթեր կը համաձայնէին՝ իրեն դիմադրելու համար: Ահա պայքարին շարժառիթը. հայ կաթողիկոսը կ'որոշէ ազգային մեծ համագումար մը, « կենտրոնական ժողով »ը, որուն պիտի ըուէարկեն նաեւ կանայք. նոյն անձինք, որ ժողովուրդը ազատած են մահուան սպառնալիքէն, կը սկսին, բնտրութեանց պահուն, մի քիչ բռնութիւն ի գործ դնել: Մշակ այս ճնշման զէմ կը բողբէ. Ալիք կը խաբազանէ ապերախութիւնը՝ որով կը վարձատրուին քաջն և անձնուէրը: Ալիք և կոյճ դադրած են. այժմ լոյս կը տեսնեն « Նոր խօսքեր » և Զանգ օրաթերթերը,

վերջինս՝ խմբագրութեամբ Ելզեկիա Մէլիք-Քալաբրաբեուի, որուն հետ հրապարակախօսութեան ասպարէզը կը մտնէ հայ կանացի դասակարգը:

Կոյճը, (սոցիալ-դեմոկրատ) միջազգային ու դասակարգային եղբայրակցութեան ոգևով վառուած, արդէն վաղաժաման էր. կարելի չէ նոյն զգեստը ձուել ամէն անձի՝ ու նոյն զաղափարները ամէն ազգի համար: Ռուսահայ հանդէսները — Մոսքո, Հոփի, Խաղաքարս — իրապէս ճիշ կը տարբերին լրագրներէն:

Պօլստայ լրագրութիւնը կը գտնուի բարձրութեան մը վրայ՝ ուսկից եւրոպական օրագրներու փոքր թիւ մը միայն անցած է: Գրքի մը տպագրութիւնը բիւր դժուարութեանց կը բաղիւի. այս դժբաղութիւնը բարիքով կը վերջանայ. — ոյժերը կը կեդրոնանան լրագրին մէջ: Պօլսոյ գրականութեան պատմութիւն մը՝ իր բովանդակութեամբը պէտք է յօրինուի այսուհետեւ. Պօլսոյ լրագրեր՝ իր ապագայն ունի, ինչպէս զիբըը: Արողջարանական, քաղաքական, վաճառականական, գրական և նոյն իսկ հմտական հատուածներ փոփոխակի կ'ընծայուին ժողովրդեան. Պօլսոյ օրագրները ցոյց կու տան ընդարձակ գիտակցութիւն իրենց պաշտաման: Մանգուսէ, Պօլսոյ լրագրաց մէջ ամենէն ժողովրդականը, հնախօսական հատուածներ կը ներկայացնէ Բարեւոնի պեղուծներուն, և նոյն իսկ բանասիրական գրոյցներ՝ Եգիպտացուց հին կրօնքին վրայ: Գնահատելի է անշուշտ ժողովրդեան դաստաւրականութիւնը այդքան լայն ծրագրով իրագործելու ճիգը: Ի Պօլիս լոյս կը տեսնէ վերջապէս, ինտրայի Նեքրախարհը. վարուածնի բերթուածներէն յետոյ, տարւոյս միակ կարեւոր արտագրութիւնն է գեղարուեստական տեսակէ:

Ահաւասիկ ընդհանուր պատկերը ազգային գրական կեանքին. մեծագոյն երեւոյթներուն վրայ պիտի խօսինք առանձինն: